



ՀԱՐՈՐԾՆԵՐ

ZARTONK JOURNAL POLITIQUE ARMENIEN
ՀԱՐՈՐԾՆԵՐ ԸՆԿ. ԵՒ ՏԻՎԻՍ
78րդ Տարի, թիւ 8 (21,461) Հինգշաբթի, 8 ՀՈՎՏԵՄԲԵՐ 2015 4 էջ 1000 L.N.

1915-2015
Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարեկից
Remember and Demand
ԿԸ ՅԻՇԵՄ ԵՒ ԿԸ ՊԱՅՆԱԶԵՄ
Je me souviens et j'exige
أتأذكّر وأطالب

Լիբանանեան Լուրեր

«Կ'աղօթեիք, Որ Անձրել Գայ, Իսկ Այժմ Աղբերուն Պատճառով Կ'աղօթեիք, Որ Անձրել Զգայ».

ՆԵԱԿԻ ԴՂՐՐԻ

Խորհրդարանի մէջ երկ յետմիջօրին տեղի ունեցաւ Ազգային Երկխօսութեան հերթական նիստը, որուն ընթացքին երկխօսութեան մասնակիցները քննարկեցին մասնաւորաբար՝ Նախագահի հաւանական թեկնածուի անհրաժեշտ իւրայատկութիւնները: Ակնարկելով աղբերու տագնապը լուծելէ առաջ անձրելի գալուստին, խորհրդարանի Նախագահ Նեափի Դղրրի երկխօսութեան մասնակիցներուն ըսաւ. «Կ'աղօթեիք, որ անձրել Գայ, իսկ այժմ աղբերուն պատճառով կ'աղօթեիք, որ անձրել չգայ»: Երկխօսութեան առաջին նիստի ընթացքին մասնակիցները անդրադարձած էին ապահովական նշանակումներու հարցին: Կը կարծուի, որ ապահովական նշանակումներու կատարումը եւ այդ ուղղութեամբ համաձայնութեան գոյացումը՝ կրնայ առիթ տալ կառավարութեան նիստի գումարումին:



Ապահովական նշանակումները Կը Խախտեն Սահմանադրութիւնը

Երիտասարդութեան եւ մարմնակրթութեան հարցերու Նախարար Ապտըլ Մուրթալիալի Զաննաուի յայտարարեց, որ կառավարութեան մէջ կատարուելիք ապահովական հաւանական նշանակումները՝ կը խախտեն Լիբանանի սահմանադրական կանոնները: Զաննաուի վարչապետարանին մէջ տեսակցեցաւ վարչապետ Թամմաժ Սալամի հետ, քննարկելով ընդհանուր զարգացումները, կառավարութեան նիստ գումարելու ջանքերը, ապահովական նշանակումներու թղթածրարը եւ ապահովական ընդհանուր կացութիւնը: Զաննաուիի համաձայն ապահովական եւ զինուորական հարցերու կապակցութեամբ որուշումը կը վերաբերի միայն պաշտպանութեան Նախարարին, որ կը կրէ սպաներու աստիճանները բարձրացնելու պատասխանատուութիւնը, հիմնուելով բանակի ընդհանուր հրամանատարին խորհուրդին եւ ցուցմունքներուն վրայ:

տատեցին, որ պիտի շարունակեն պայքարիլ փտածութեան դէմ, մինչեւ իսկական պետութեան մը հաստատումը: Երիտասարդներուն համաձայն փտածութեան պատասխանատուները պիտի չքօղարկուին: Անոնք նաեւ դատական մարմիններուն կը ուղղեցին հարցաքննելու այն երեսփոխանները, որոնք խորհրդարանին մէջ մասնակցած էին սուր բանավեճին եւ Զաննաուի տալիս աշխատանքներու յանձնաժողովի նիստի ընթացքին տեղի ունեցած բախումին: Դատական առումով դրամական հարցերու ընդհանուր դատախազ Ալի Իպրահիմ, ընդհանուր դատախազ Սամիր Զամմուտին հետ քննարկեց խորհրդարանի մէջ բախումի մասնակցած երեսփոխանները հարցաքննելու կարելիութիւնը: Նշեց, որ հարցաքննութիւնը կը վերաբերի լիբանանականութեան հարցով երեսփոխաններու միջեւ փոխանակուած ամբաստանութիւններուն:

Հինգ Բանակայիններ Վիրաւորուած Ռումի Զետեանքով

Լիբանանեան բանակը յայտարարեց, որ 5 զինուորներ վիրաւորուեցան Սուրիոյ հետ սահմանային Ռաս Պալապա ասանի բարձունքներուն վրայ, երբ սուրիական ինքնապաշտպանութեան զինուորները հրետանային ռումբ մը ինկաւ բանակի առաջնային դիրքերէ մէկուն վրայ: Կը կարծուի, որ ռումբին աղբիւրը «Իսլամական պետութիւն» ահաբեկչական կազմակերպութիւնն է: Լիբանանեան բանակը իսկոյն հակադարձեց եւ հրետանային ու հրթիռներու միջոցաւ ծանր կրակ բացաւ զինեալներու դիրքերուն վրայ:



Թամմաժ Սալամի Բնակարանին Առջեւ Բողոքի Ցոյց

«Ձեր հոտը ելաւ» Նախաձեռնութեան երիտասարդները երէկ արեւածագին՝ ժամը 4:00ին անակնկալ հաւաք մը կազմակերպեցին վարչապետ Թամմաժ Սալամի բնակարանին մօտ: Անոնք բարձրաձայնեցին աղբերու տագնապին դէմ եւ պատասխանատուներուն կը ուղղեցին սրբաբանութիւնը: Ապա երիտասարդները ուղղուեցան Ռիատ Սոլիի հրապարակ եւ այդտեղ դիմաւորեցին արեւածագը: Ցուցարարները գոյնազուրկ գոլերայի վտանգէն՝ եթէ շուտով չհաւաքուին փողոցներու վրայ կուտակուած աղբերը:

Կռուող Երեսփոխանները Զարգացնելու Զաւանականութիւններ

«Զառուցարար կ'ուզէք» Նախաձեռնութեան անդամները հաւաքուեցան Արդարադատութեան պալատին մօտ եւ հաս-

Շրջանային Լուրեր

Ռուսիոյ Օդուժը Կը Շարունակէ Սուրիոյ Մէջ Յարձակումները

Սուրիոյ մէջ շարունակուող ճակատումներուն գծով, ռուսական օդուժը սաստկացուցած է իր յարձակումները յատկապէս Զամալի շրջանին վրայ, որ ըստ ընդհիմնութեան ցուցանիշ կը



նկատուի Սուրիոյ կառավարութեան կողմէ ցամաքային յարձակումներու շղթայագերծման՝ տիրապետելու համար գինեալներէ պարպուած տարածքներուն: Ասոր գուզահեռ ռուսական օդուժը կը շարունակէ իր յարձակումները այլ վայրերու վրայ, արձանագրելով յաւելեալ զոհեր անգն քաղաքացիներու շարքերէն, այնպէս ինչպէս յայտարարեց Մարդկային իրաւունքներու սուրիական խորհուրդը:

Երտողան Ռուսիոյ Կը Սպառնայ

Թուրքիոյ Նախագահ Աբտալ Թայիպ Երտողան Ռուսիոյ սպառնաց, որ Սուրիոյ շուրջ իրավիճակի պատճառով կրնան խախտիլ Թուրքիոյ եւ Ռուսիոյ բարեկամական յարաբերութիւնները: «Բոլորին յայտնի են մեր լաւ յարաբերութիւնները Ռուսիոյ հետ, սակայն եթէ Ռուսիա կորսնցնէ Թուրքիոյ նման բարեկամ մը, որուն հետ կը համագործակցի տարբեր ոլորտներու մէջ, ապա շատ բան կը վնասէ եւ Մոսկուան պէտք է գիտնայ այդ մէկը», յայտարարեց Երտողան: Նշեց, որ թուրք պաշտօնատարներ Նախապէս ընդգծած էին, թէ ռուսական օդուժի ռմբակոծիչներու կողմէ Թուրքիոյ օդային տարածքի խախտումները՝ կը վնասեն ՆԱԹՕ-ի շահերուն: Ան այդ ռուսական Միկ 29 տեսակի օդանաւ մը, Սուրիոյ հետ սահմանին մօտ խոչընդոտած է Թուրքիոյ ռազմաօդային ուժերու օդանաւերու թռիչքը: Այս մասին հաստատած են թրքական բանակի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Տաւշի Դէմ Պայքարելու Նոր Դեկավարութեան Կազմութեան Առաջարկ

Ռուսիոյ Նախագահ Վլադիմիր Փութին բացայայտեց, որ Ֆրանսայի իր պաշտօնակից Ֆրանսուա Օլանտ առաջարկած է միացեալ ղեկավարութիւն մը կազմել, ուր ընդգրկուած ըլլան սուրիական ընդդիմութիւնն ու վարչակարգային ուժերը, պայքարելու համար Սուրիոյ մէջ Տաւշի ահաբեկչական կազմակերպութեան դէմ: Փութին յստակացուց նաեւ, որ հրահանգած է իր պաշտպանութեան Նախարարին՝ Սուրիոյ գծով շարունակելու համագործակցութիւնը Միացեալ Նահանգներու, Թուրքիոյ, Մեծտական Արաբիոյ, Իրանի եւ Իրաքի հետ: Ռուսիոյ Նախագահը, որ տակաւին կանխիկ նկատեց Սուրիոյ մէջ ռուսական օդային գործողութիւններու արդիւնքներուն մասին խօսիլը՝ յայտնեց նաեւ, որ Կասպից ծովուն վրայ խարխիս նետած ռուսական չորս մարտանաւեր՝ 26 հրթիռ արձակած են Սուրիոյ մէջ Տաւշի 11 դիրքերու վրայ:

Միջազգային Լուրեր

Չինաստանի Մէջ Չոհեր Զոյժմապտոյտի Պատճառով

Չինաստանի մէջ աւեր յառաջացուցած Մուչիցե թայֆունի՝ հովմապտոյտի գոհ դարձած են 19 մարդիկ: Քուսանոն շրջանի պաշտօնատարներուն տուեալներով, երկու տարբեր շրջաններու մէջ 7 անձեր մահացած են հովմապտոյտէն: Բացի այդ այլ 7 անձեր մահացած են սողանքներու հետեւանքով: Կը կշռուի, որ թայֆունը վնաս հասցուցած է միլիոնաւոր մարդոց բնակարաններու, ամբողջութեամբ քանդուելով 3700 տուն:

Նիճերիոյ Մէջ Երկու Ահաբեկչական Պայթումներ

Առնուազն 15 հոգիներ զոհուեցան՝ Նիճերիոյ հիւսիսային շրջանին մէջ տեղի ունեցած երկու ահաբեկչական պայթումներու հետեւանքով, երբ երկու մահապարտ ահաբեկիչներ իրենց գիրենք պայթեցուցին՝ պաշտօնեաներով բնակուած թաղամասի մը մզկիթին մէջ: Բացի այդ հաղորդուեցաւ, որ Պոքո Զարամ ծայրայեղական խմբաւորման ահաբեկիչները յարձակած են՝ Նիճերիոյ բանակի ռազմական ճամբարի մը վրայ, սակայն ուժգին եւ անակնկալ դիմադրութեան հանդիպելով՝ անոնցմէ մտաւորապէս հարիւր զինեալներ սպաննուած են:

Հայրենի Լուրեր

Ռուսիա Եւ Հայաստան Միջուկային Անվտանգութեան Մասին Տեղեկութիւններ Պիտի Փոխանակեն

Ռուսիոյ Դաշնութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը միջուկային անվտանգութեան շուրջ տեղեկութիւններ պիտի փոխանակեն: Համապատասխան կարգը հաստատուած է 7 Յուլիտեմբերին, Երեւանի մէջ ՀՀ ուժանիւթի Նախարար Երուանդ Զախարեանի եւ «Ռոսատոմ» ռուսական պետական ընկերութեան ղեկավար Սերգեյ Քիրիլենքոյի միջեւ կնքուած համաձայնագրով:



«Միջուկային վթարի պարագային գործնական ծանուցման եւ միջուկային ու ճառագայթային անվտանգութեան ոլորտին մէջ տեղեկութիւններու փոխանակման մասին» համաձայնագիրը, կը բխի 1986-ի ԱԵՄԳ պահանջներէն: Կողմերը տեղեկութիւններ պիտի փոխանակեն ոչ միայն արտակարգ իրավիճակներու, այլ նաեւ խաղաղ իրավիճակի կայաններու ընթացիկ վիճակին մասին: Հայկական ԱԵԿ-ի՝ աթոմակայանի շահագործման ժամկետներու երկարաձգման ծրագիրով՝ 2 լրացուցիչ փաստաթուղթեր ստորագրուած են: Յիշեցնենք, որ ռուսական կողմը անոր ֆինանսաւորման համար 30 միլիոն տոլար դրամաշնորհի եւ մինչեւ 270 միլիոն տոլար վարկային գիծ տրամադրած էր, որուն մասին համաձայնագիրը ստորագրուած էր Դեկտեմբեր 2014ին:

Արցախ Այցելող Զբոսաշրջիկներուն Թիւը Աւելցած Է

Լեռնային Դարաբաղի Հանրապետութիւն այցելող զբոսաշրջիկներուն թիւը այս տարի աւելցած է մօտ 2 հազարով: Ինչպէս «Մետիա-մաքս»-ին յայտնած է ԼՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսեանը, այս տարուան Յունուար-Մեպտեմբեր ամիսներուն Արցախ այցելած են 14 492 զբոսաշրջիկներ՝ Նախորդ տարուան նոյն ժամանակահատուածի 12 649-ի փոխարէն: Զբոսաշրջիկները Արցախ այցելած են հիմնականօրէն Ռուսիայէն, ԱՄՆէն, Ֆրանսայէն, Գանատայէն եւ Լիբանանէն:



Ուորլիք Կը Սատարէ Շփման Գիծէն Դիպուկահարները Հեռացնելու Եւ Դիտորդներ Աւելցնելու Գոնկրեւականներուն Կոչին

ԵԱՀԿ Մինսքի խումբի ամերիկացի համանախագահ Ճեյմս Ուորլիք, իր աջակցութիւնը յայտնած է Գոնկրեւի Ներկայացուցիչներու պալատի Արտաքին յարաբերութիւններու յանձնաժողովի Նախագահ Էտ Ռոյսի եւ գոնկրեւական Էլիոթ Էսկըլի առաջարկին՝ միջոցներ ձեռնարկելու, որոնք պիտի օգնեն դադարեցնելու՝ Դարաբաղ-ազրաբեյճանական հակամարտ գործերու շփման գիծին վրայ հրադադարի խախտման դեպքերու աճը, ըստ Tert.am-ի կը հաղորդէ Asbarez.com-ը:

Հայաստանի Հանրային հեռուստաընկերութեան տուած հարցազրոյցի ընթացքին, ղեսպան Ուորլիք բացատրած է. «Մենք ամբողջովին կ'աջակցենք գոնկրեւականներ Ռոյսի եւ Էսկըլի առաջարկած Նախաձեռնութեան: Վստահութեան կառուցման ուղղուած քայլերը եւ հասարակութիւններուն վերաբերող ծրագիրները՝ կը նուազեցնեն լարուածութիւնը եւ ինչք կը դնեն երկարատեւ խաղաղութեան հաստատման համար: Մենք կողմերուն բարձրաձայնած ենք բոլոր այս Նախաձեռնութիւններուն մասին եւ պիտի շարունակենք կատարել բոլոր քայլերը, որոնք կրնան յանգեցնել բանակցուած կարգաւորման, ըսած է Ուորլիքը:

Ռոյս եւ Էսկըլ այժմ Գոնկրեւի մէջ ստորագրահաւաք սկսած են՝ ղեսպան Ուորլիքին ուղղուած Նամակին համար: Անիկ կը պարունակէ երեք յստակ քայլեր, որոնք կրնան խաղաղութեան հաստատման յանգեցնել՝ դիպուկահարներու հեռացում շփման գիծէն, ԵԱՀԿ մշտադիտարկման, կրակակցներու վայրի արձանագրած համակարգերու տեղակայում՝ յարձակման աղբիւրները պարզելու համար, ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդներու տեղակայում շփման գիծի երկայնքով:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

«ԱՆՐՈՎԺԵՇՏ Ե ՆՈՐ ՄՂՈՒՄ ՏԱԼ 100 ՏԱՐԻՆԵՐՈՒ ՎՐԱՅ ԵՐԿԱՐՈՂ ՂԱՅ-ՉՈՒԻՑԵՐԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս

Համահայկական հորհուրդը Պիտի Փոխարինե Հայոց Տեղասպանության Հարիւրամեակի Յանձնաժողովը

22-27 Սեպտեմբեր 2015-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդառաջելով Չուիցերիոյ Բողոքական Եկեղեցիներու հորհուրդին եւ Արմենոֆա Յիմարկին հրաւերներուն՝ պաշտօնական այցելութեան մը տուա Չուիցերիա: Սոյն այցելութեան ընթացքին Վեհափառ Հայրապետին ընկերացող պատուիրակութեան մաս կը կազմէին Յունաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Գեղ. Տ. Կոբէն Արք. Տորքամաճեան, Կաթողիկոսարանի Միջ-Եկեղեցական բաժանմունքի վարիչ Գեղ. Տ. Յուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսեան, Լատտոսկայան բաժանմունքի վարիչ Գեղ. Տ. Պետրոս Վրդ. Մանուէլեան, Պետական Երեսփոխան Տիգրան Բագրատունի, Արմենոֆա Յիմարկի Լախագահ Տիգրան Թեմի Սիմոնեան, Տիգրան Ալեքսան Զեյնեան, Տիգրան Հայկունի Եղեղեան եւ ազգային բարերար Տեր եւ Տիգրան Ալեքսան Գեղեղեան: Այստեղ ունենալով սոյն այցելութեան կրօնական ու քաղաքական կարեւորութիւնը, Կաթողիկոսարանի ՀԱՍԿ պաշտօնաթերթը հարցազրոյց մը ունեցաւ Վեհափառ Հայրապետին հետ: Ստորեւ՝ հարցազրոյցը իր ամբողջութեանը մէջ:

Հարցում - Վեհափառ Տեր, ի՞նչ էր աւելի քան տարի մը առաջ որոշուած եւ վերջերս կատարուած Չուիցերիա Ձեր այցելութեան հիմնական նպատակը:

Պատասխան - Այցելութիւնը կազմակերպուած էր Հայոց Տեղասպանութեան 100-ամեակի առիթով, նախաձեռնութեամբ Չուիցերիոյ Բողոքական Եկեղեցիներու հորհուրդին եւ Արմենոֆա Յիմարկին, նպատակ ունենալով մեր գնահատանքն ու երախտագիտութիւնը արտայայտել գոլիցերիացի ժողովուրդին, պետութեան ու եկեղեցիներուն, անցող 100 տարիներու ընթացքին մեր ժողովուրդին մատուցած իրենց մարդասիրական եւ ընկերային ծառայութիւններուն համար:

Հարցում - Վեհափառ Տեր, որպէսզի մեր ժողովուրդի գաւազները ամբողջական պատկերը ունենան ձեր այցելութեան գաւազան երեսներուն, պիտի խնդրէիք որ աւելի լայն տեղեկութիւններ հայթայթէք Չուիցերիոյ Բողոքական Եկեղեցիներու հորհուրդին եւ Արմենոֆա Յիմարկին մասին:

Պատասխան - Չուիցերիոյ ժողովուրդին կէսն աւելին կը պատկանի Բողոքական եկեղեցիներուն, որոնք մաս կը կազմեն Բողոքական աշխարհի Բարեկարգեալ եկեղեցիներու ընտանիքին: Անոնք կազմակերպուած եկեղեցիներ են, վարչական ու տնտեսական լայն կարելիութիւններով օժտուած: ունին համալսարաններ եւ լուրջ աստուածաբաններ: Չուիցերիոյ Բողոքական Եկեղեցիներու հորհուրդին կերպով կը գտնուի Չուիցերիոյ մայրաքաղաք Պեռնի մէջ եւ անոր նախագահն է Դոկտ. Կոտֆրիտ Լոխըր: Մենք անձնապէս մտնել կը ճանչանք Դոկտ. Լոխըրը, եկեղեցիներու Համաշխարհային հորհուրդի մեր ատենապետութեան օրերէն, երբ ան հորհուրդի Կեդրոնական Կարգութեան անդամ էր:

Արմենոֆա Յիմարկը բարեսիրական կազմակերպութիւն մըն է, որուն վարչութիւնը կը բաղկանայ հաւասարապէս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Չուիցերիոյ Բողոքական Եկեղեցիներու հորհուրդին ներկայացուցիչներէն, իսկ նախագահը Տիգրան Թեմի Փորրիկ-Սիմոնեանն է: Արմենոֆաը շարունակութիւնն է Չուիցերիոյ Հայաստանի Միութեան, որ կազմակերպուած էր Հայոց Տեղասպանութեան շրջանին, օժանդակելու մեր ժողովուրդի կարիքաւոր գաւազներուն:

Հարցում - Ծարուակելով մեր հարցազրոյցի տեղեկատուական բաժինը, Վեհափառ Տեր, կրնա՞ք յայտնել տեղեկութիւններ սուր Չուիցերիոյ կողմէ մեր ժողովուրդին կատարուած մարդասիրական ծառայութեանց մասին:

Պատասխան - Այս հարցումին պատասխանը կրնայ հսկայ հատոր մը լեցնել: Այս մասին լուրջ ուսումնասիրութիւններ կատարուած են ֆրանսերէն, անգլերէն ու գերմաներէն լեզուներով, որոնք ամբողջական կերպով կը պարզեն այն հսկայ ծառայութիւնը, զոր Չուիցերիացի ժողովուրդը մատուցած է մեր ժողովուրդին՝ Հայոց Տեղասպանութենէն անմիջապէս առաջ, Տեղասպանութեան շրջանին եւ Տեղասպանութենէն ետք: Այս ուղղութեամբ կ'արժէ կարգաւ Karl Meyer-ի գերմաներէն լեզուով գրած եւ ֆրանսերէնի թարգմանուած «L'Arménie et la Suisse» հատորը: Արդարեւ երբ Չուիցերիոյ կողմէ մեր ժողովուրդին մատուցուած ծառայութեան ամբողջական պատկերը տեսնեք, միայն կրնանք մեր խոր շնորհակալութիւնն ու երախտագիտութիւնը յայտնել: Կրնա՞ք երեսկայել, որ ամէն դասակարգի պատկանող գոլիցերիացիներ՝ բժիշկ, պատուելի, փաստաբան, բուժքոյր, ուսուցիչ ու շինական ձգելով Չուիցերիոյ հանգստաւէտ պայմանները, խաղաղ միջավայրը եւ աւելին՝ իրենց ընտանիքները, եկած են Միջին Արեւելք եւ Արեւմտեան Հայաստանի ու Կիլիկիոյ սահմաններէն ներս հաստատուած մեր ժողովուրդի գաւազներուն ծառայելու: Պատկերացուցէ՛ք այդ օրերու մեր ժողովուրդի պայմանները՝ հալածանք, տառապանք, ջարդ ու քշում: Այս դժոխային ժամանակներու եւ վտանգալից պայմաններուն մէջ, գոլիցերիացիներ դարձած են Աւետարանի բացատրութեամբ՝ մեր ժողովուրդին «Բարի Սամարացիները»: Անոնք ապրած են մեր ժողովուրդի գաւազներուն հետ, օգնած կարիքաւորներուն, քալած մեր ժողովուրդին հետ տառապանքի ճամբաներէն, հաւաքած ու խնամած որբերը, հաստատած որբանոցներ, ծերանոցներ, այրիանոցներ ու հիւանդանոցներ եւ ջարդարէն ետք Սուրիոյ, Լիբանանի եւ Յունաստանի մէջ շարունակած են իրենց ծառայութիւնը: Հարիւր տարիներ յետոյ այս մասին խօսիլը դիւրին է. սակայն երեսկայեցէ՛ք, թէ ի՞նչ կը նշանակէ նման հսկայ ծառայութիւններ կատարել՝ ջարդի եւ տառապանքի ճիւղներուն մէջ տուայտող

մեր ժողովուրդի գաւազներուն: Մեր ժողովուրդի պատմութեան մէջ ոսկի տառերով պէտք է արձանագրուին Փափա Քիւնցլերներու, Էլիզաբէթ Քիւնցլերներու, Ուլիցիմաններու, Քրաֆթ Դոնարներու եւ այն բազմաթիւ գոլիցերիացիներուն անունները, որոնք իրենց բովանդակ կենսը ընծայաբերեցին անոնց ժողովուրդի ծառայութեան:

Չուիցերիացի ժողովուրդը նաեւ քաղաքական մարզէն ներս կարեւոր դեր ունեցաւ՝ ի խնդիր հայ ժողովուրդի իրաւունքներու պաշտպանման: Հայոց Տեղասպանութենէն անմիջապէս ետք, Չուիցերիոյ պետութեան ներկայացուցիչները Ազգերու Լիկային (Նախքան Միացեալ Ազգերու Կազմակերպութեան հաստատումը) մէջ, յաճախակի առիթներով անդրադարձան Հայոց Տեղասպանութեան, պաշտպանեցին հայ ժողովուրդին իրաւունքները եւ շեշտեցին Հայաստանի անկախութեան վերահաստատման հրամայականը: Արդարեւ երբ կարողաք Ազգերու Լիկայի ատենագրութիւնները, հոն յստակօրէն կը պարզուի Չուիցերիոյ ցուցաբերած զօրակցութիւնը հայ ժողովուրդի արդար Դատին նկատմամբ:

Այս բոլորին վրայ անհրաժեշտ է նաեւ աւելցնել գոլիցերիական մամուլի անդրադարձը: Այդ օրերու գոլիցերիական մամուլի բոլոր օրկանները, ո՛չ միայն լայնօրէն արձագանգ հանդիսացած են Հայոց Տեղասպանութեան, այլ նաեւ մամուլի առաջին էջերուն վրայ եւ մեծ տառերով արձանագրած ու պաշտպանած են հայ ժողովուրդի իրաւունքները (կ'արժէ ընկալանք մտեցունելով ուսումնասիրել այդ շրջանի գոլիցերիական մամուլը՝ «Չուիցերիական մամուլը եւ Հայ Դատը» խորագիրին տակ):

Հարցում - Ձեր տուած տեղեկութիւնները եւ կատարած մատանշումները դժբախտաբար այնքան ալ ծանօթ չեն մեր ժողովուրդին: Հետեալբար կրնա՞ք իմանալ, թէ հայ ժողովուրդին նկատմամբ այս զօրակցութիւնը ինչպէ՞ս յառաջացաւ Չուիցերիոյ մէջ:


Պատասխան - Օսմանեան կայսրութեան սահմաններէն ներս մեր ժողովուրդը միշտ ենթակալ էղած է ճնշումներու, հալածանքներու եւ կեղեքումներու: Ազգային Սահմանադրութեան հաստատումը հիմնական փոփոխութիւններ բերաւ՝ հայ ժողովուրդի դիմագրաւած անաւոր դժուարութիւններուն գծով: 19-րդ դարու վերջին տարիներուն, երբ հայ ժողովուրդին նկատմամբ հալածանքներն ու կեղեքումները աւելի սաստկացան, գոլիցերիացի ժողովուրդը հրապարակային կերպով արտայայտեց իր ընդվզումը՝ Նախ մամուլի ճամբով եւ ապա ժողովուրդային ջոյքներով: Յատկանշական էր մասնաւոր 1896-ին Լոզանի մեծ ջոյքը: Ժողովուրդը պահանջեց կառավարութենէն, որ դիմէ դիւանագիտական ու քաղաքական ազդու միջոցներով՝ կասեցնելու հայ ժողովուրդին դեմ կատարուող հալածանքները ու ճնշումները: Միաժամանակ Լոզանի ժողովուրդային ընդվզումը ճամբան բացաւ մարդասիրական ծառայութեան: Չուիցերիոյ գաւազան քանթոններէն ներս ստեղծուեցան մարմիններ, կազմակերպութիւններ հանգստանկութիւններ եւ Արեւմտեան Հայաստանի ու Կիլիկիոյ հայահոծ շրջանները ղրկուեցան գործիչներ՝ մարդասիրական առաքելութեամբ, կազմակերպելու համար ընկերային ծառայութեան աշխատանքները: Մարդասիրական այս գործունեութիւնը հետզհետէ աւելի ծաւալուեցաւ եւ Չուիցերիոյ մէջ յառաջացան հայ ժողովուրդի ծառայութեան նուիրած կազմակերպութիւններ ու միութիւններ: Տարիներու ընթացքին գաւազան միութիւններու միաձուլումով ստեղծուեցան Չուիցերիացի Հայաստանի Միութիւնը: Յիշեալ աշխատանքներուն մէջ եկեղեցիները կարեւոր դեր կատարեցին, քնակաւաբար վայելելով պետութեան ամբողջական աջակցութիւնը:

Հարցում - Վեհափառ Տեր գոլիցերիացիները ի՞նչ կառոյցներ հաստատեցին մեր գաղութներէն ներս: Կրնա՞ք հակիրճ կերպով անդրադառնալ նաեւ այս մարզին:

Պատասխան - Դարձեալ կարելի է երկարօրէն անդրադառնալ այս մասին, բայց պարզապէս կ'ուզեցէ՛ք ի՞նչ հետեւեալները - Արեւմտեան Հայաստանի ու յատկապէս Կիլիկիոյ հայահոծ քաղաքներէն ներս, գոլիցերիացիներ հաստատեցին ընկերային ու առողջապահական կեդրոններ, որոնք Հայոց Տեղասպանութեան օրերուն մեր ժողովուրդին պատկանող այլ կառոյցներու շարքին կամ քանդուեցան եւ կամ թալանուեցան թուրքերուն կողմէ: Հայոց Տեղասպանութեան յաջորդող տարիներուն գոլիցերիացիները կարեւոր դեր ունեցան՝ մեր գաղութներու վերակազմակերպման աշխատանքներուն մէջ, յատկապէս Միջին Արեւելքէն ներս: Որոշ վայրեր անոնք հաստատեցին մայրու կառոյցներ, այլ շրջաններու մէջ շարժուն կառոյցներ: Հոս կ'արժէ յիշել Պուրճ Համուտի մէջ հաստատուած ծերանոցը, կուրանոցը, Ազուրիի Բուժարանը, Լիբանանի մէջ, Աթէնքի մէջ հիմնուած ծերանոցը: Յիշեալ կառոյցներու ճամբով անոնք ընդարձակեցին իրենց ծառայութեան սահմանները. օրինակ Լիբանանի մէջ շինեցին ժողովուրդային տուներ (Էլհան), օգտակար հանդիսացան կարիքաւոր աշակերտներու, օժանդակեցին փոքր աշխատանոցներու տներուն, յատուկ ներդրումներ կատարեցին այն բոլոր ծրագրերներուն, որոնք նպատակը ընտանիք մը, դպրոց մը կամ համայնքային կեդրոն մը ինքնաբերաբար ձեռնարկելու: Հարցազրոյցի այս բաժինը ամարտելէ առաջ, կ'ուզեցէ՛ք յիշեցնել, որ 1970-ական թուականներուն սկիզբը, հայ ժողովուրդին նկատմամբ իրենց կատարած ծառայութիւնը աւարտած համարելով, գոլիցերիացիները յիշեալ հաստատութիւնները փոխանցեցին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ Մերձավոր Արեւելքի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան, որպէսզի անոնք միասնաբար շարունակեն իրենց սկսած ծառայութիւնը մեր ժողովուրդին:

(Շար. 1)

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՑԵԱԼԵՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԵՋ ԱՅՍՕՐ ՀԱՅԿԱԶ ԺԱՄԿՈՉԵԱՆ



Մեր թուականէն 106 տարիներ առաջ՝ 1909ին, Սալաթիոյ մէջ ծնած է հայ պատմաբան, պատմական գիտութիւններու թեկնածու եւ Հայաստանի գիտութեան վաստակաւոր գործիչ Հայկազ Ժամկոչեան:

Հ. Ժամկոչեան 1935ին աւարտած է Երևանի Պետական Համալսարանի (ԵՊՀ) պատմութեան հիմնարկը: 1938ին սկսած է դասախօսել ԵՊՀ մէջ, իսկ 1941-1944 տարիներուն եղած է Հայ ժողովուրդի պատմութեան ամպիրի վարիչ: 1945-1955ին նոյն համալսարանի պատմութեան բաժնի վարիչ:

Հ. Ժամկոչեան կատարած է բազմաթիւ ուսումնասիրութիւններ, որոնցմէ են՝ Հայաստանի նախնադարեան-համարակալ հասարակութեան եւ սորկատիորութեան շրջանումն է, Հայ ժողովուրդի Պատմութիւն, նաեւ պատրաստած է գաւազան կարգերու համար դասագիրքեր: Հայկազ Ժամկոչեան մահացած է Երևան 4 Մարտ 1981ին:

Հայոց Տեղասպանութեան 100րդ տարելիցի ձեռնարկները համակարգող պետական յանձնաժողովը, 26 Սեպտեմբերին Երեւանի մէջ միաձայն որոշում ընդունեց՝ Համահայկական խորհուրդը ձեւաւորելու մասին: Այստեղ ներկայ էին նաեւ Հայոց Տեղասպանութեան հարիւրամեակի յանձնախումբերու ներկայացուցիչներ աշխարհի 40 երկիրներէ, բացառութեամբ Արեւելեան եւ Արեւմտեան ԱՄՆի յանձնախումբերու ներկայացուցիչներուն:

Ձեւաւորուեցաւ 12 անձերէ բաղկացած Կազմակերպչական յանձնախումբ մը, որուն կազմին մէջ են Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեան, ՀՀ Սփիւռքի նախարար Հրանդ Յակոբեան, ներկայացուցիչներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ, Հայ Աւետարանական Եկեղեցւոյ, Հայ Տեղափոխական Դաշնակցութեան բիւրոյի, ՀԴՄԿ-ի, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան, Ռուսաստանի Հայերու Միութեան եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան:

Հաւանաբար անուշադրութեան պատճառով, Կազմակերպչական յանձնախումբի կազմին մէջ չէ ընդգրկուած Արցախի Հանրապետութեան ներկայացուցիչ: Սակայն բանաձեւին մէջ յստակ սահմանուած է, որ Համահայկական խորհուրդի կազմին մէջ պէտք է ընդգրկուին Հայաստանի Հանրապետութեան, Արցախի Հանրապետութեան, Սփիւռքի առանցքային կազմակերպութիւններու, պետական կառավարման կարեւորագոյն մարմիններու, հոգեւոր հաստատութիւններու, քաղաքացիական հասարակութեան եւ կուսակցութիւններու ներկայացուցիչներ:

Ընդունուած որոշումին համաձայն՝ Համահայկական խորհուրդը պիտի կրէ խորհրդատուական բնոյթ, պիտի ունենայ տարածաշրջանային եւ թեմատիկ յանձնախումբեր, եւ տարեկան նիստերը պիտի գումարէ Երեւանի մէջ:

Խորհուրդը պէտք է իր մշտական օրակարգին մէջ ընդգրկէ հետեւեալ հարցերը. ա) աշխարհի հայերու վիճակի մասին համապարփակ ամենամեայ գեկոյցի ընկալումը, բ) Հայոց Տեղասպանութեան միջազգային ճանաչման, դատապարտման եւ անոր հետեւանքներու վերացման առնչուող խնդիրներու ընկալումը, եւ գ) համահայկական բնոյթի ձեռնարկներու համարումը:

Խորհուրդը պէտք է իր անդամակալ նիստը գումարէ Երեւանի մէջ, 2016 թուականի Սեպտեմբեր 20ին:

Կազմակերպչական յանձնախումբը պէտք է մշակէ եւ մինչեւ 2016 թուականի Ապրիլ 15ը յանձնաժողովի անդամներուն եւ տարածաշրջանային յանձնախումբերու ղեկավարներուն առաքել՝ Համահայկական խորհուրդի ձեւաւորման, հիմնադիր կազմի եւ կառուցուածքի մասին որոշման նախագիծը, պետական յանձնաժողովի անդամներուն մասնակցութեամբ կազմակերպել խորհրդատուութիւններ հորհուրդի հայեցակարգի, կառուցուածքի եւ գործունեութեան կարգի շուրջ, նախապատրաստել խորհուրդի առաջին նիստը եւ մինչեւ 2016ի Յուլիս 15ը իրագրել յանձնաժողովի անդամներուն առաջին նիստին իրականացման վայրի եւ ժամանակացոյցի մասին:

Սփիւռքի նախարարը՝ ՀՀ արտաքին գործոց, մշակոյթի, կրթութեան եւ գիտութեան նախարարութիւններու, պետական մարմիններու հետ փոխգործակցութեամբ, ինչպէս նաեւ պետական յանձնաժողովի կազմին մէջ ներգրաւուած՝ Սփիւռքի կառոյցներուն եւ տարածաշրջանային յանձնախումբերուն հետ խորհրդատուութիւններ կազմակերպելու միջոցով, պէտք է նախապատրաստէ «Հայերու վիճակի աշխարհի մէջ» առաջին գեկոյցը. մինչեւ 2016ի Մայիս 1ը գեկոյցի նախագիծը ներկայացնել պետական յանձնաժողովի անդամներուն եւ տարածաշրջանային յանձնախումբերու ղեկավարներուն՝ վերջիններուն առաջարկութիւնները ստանալու եւ մինչեւ 2016ի Սեպտեմբեր 20ին կայանալիք նիստը ամփոփելու նպատակով, ինչպէս նաեւ խորհրդատուութիւններ իրականացնել տարածաշրջանային յանձնախումբերուն հետ՝ նախապատրաստելով առաջարկներ Համահայկական խորհուրդի հետ վերջիններուն փոխգործակցութեան ընթացակարգերու վերաբերեալ:

Ընկալման ընթացքին Հայ Տեղափոխական Դաշնակցութեան բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեան առաջարկեց, որ ի լրումն Համահայկական խորհուրդին, Սփիւռքի տարբեր երկիրներու մէջ ձեւաւորուին տարածաշրջանային յանձնախումբեր՝ 2016 թուականի Հայաստանի Հանրապետութեան 25րդ տարեդարձին, եւ 2018ի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 100 ամեակի ձեռնարկներուն կազմակերպման աջակցելու նպատակով:

Իմ խօսքիս մէջ հարցուցի, թէ ինչո՞ւ Համահայկական խորհուրդին մէջ չեն ընդգրկուած հանրութեան ներկայացուցիչներ, որպէսզի հայկական կազմակերպութիւններու անդամ չհասնէին իրենց հայրերու մեծամասնութիւնը ներկայացուած ըլլալ խորհուրդին մէջ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսեան պատասխանեց, որ իր աշխատակազմը նման գաղափար մը ուսումնասիրած է, սակայն հրաժարած է անկէ՝ հաշուի առնելով հայկական Սփիւռքի ներկայացուցիչներու ընտրութեան բարդութիւնը: Ես նշեցի, որ գոյութիւն ունին մեքանիզմներ՝ հայ համայնքներէն ներկայացուցիչներ ընտրելու համար: Նախագահը խնդրեց, որ Կազմակերպչական խորհուրդը կատարի ունենալ նման առաջարկները: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեան եւ նախկին վարչապետ Վազգէն Մանուկեան եւս արտայայտուեցան՝ Համահայկական խորհուրդին մէջ հանրութեան ներկայացուցիչներու ներառումը ընդգրկման մասին:

Ինչպէս բացատրած եմ իմ նախորդ յօդուածներուս մէջ՝ Համահայկական խորհուրդը կը վերացնէ իւրաքանչիւր հայկական ճգնաժամի կամ խնդրի առիթով առանձին յանձնաժողովներ ստեղծելու անհրաժեշտութիւնը: Ի՞նչ կարծիքով նախընտրելի է, որ խորհուրդի սփիւռքեան անդամները ընտրուին հայկական համայնքներու մէջ իրականացող ժողովրդավարական ընտրութիւններու միջոցով. սա շատ բարդ գործընթաց է, սակայն դուրստանքի արժանի՝ յաջող իրագործման պարագային...:

Եւ վերջապէս, Սեպտեմբեր 26ի նիստին ընկալում չեղաւ ՀՀ Սփիւռքի նախարարութեան դերի մասին՝ Համահայկական խորհուրդի ձեւաւորումէն ետք: Կազմակերպչական խորհուրդը այս կարեւոր հարցը պէտք է դիտարկէ իր յառաջկալ ընկալումներուն ընթացքին:

ՅԱՐՈՒՑ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Քալիֆորնիա Զուրիլը»

ՔԱՂՈՒՄԻՔՆԵՐ ՕՏԱՐ ՄԱՄՈՒԼԷՆ

«Իրենց Պետությունը Հայաստան է, Իսկ Գերեզմանոցները Թուրքիան». Թուրք Յօդուածագիրը Հայերու Մասին

Թրքական «Ռատիբալ» թերթի համացանցային պլոքին մէջ հրապարակուած սիւնակագիր Ֆաթիհ Թունճի յօդուածին մէջ, հեղինակը նախ կը խօսի հայերու կոտորածներուն մասին, ապա կը հիմնաւորէ, թէ հայերը ինչու այդքան են ետք, տակաւին կը ցանկան ապրիլ այդ հողերուն վրայ:

Ermenihaber.am-ը կը ներկայացնէ յօդուածը որոշակի կրճատումներով.



«Մէկ դար առաջ որոշները փրկուեցան: Ոմանք անգամակ, ոմանք ալ անհայր մնացին: Ամէն ինչէն զատ՝ անոնց հողերը Անատոլիոյ մէջ մնացին, իսկ մարմինները այլ հողերու վրայ՝ բանտարկուած: Օտար դարձան իրենց հողերէն: Յետոյ դաւաճան կոչուեցան: Սարդի կոչուեցան ու կոտորուելով թշնամի դարձան:

«Տարօրինակ է, չէ՞: Ե՛ւ կոտորես, եւ ալ կոտորուածի դերը խաղաս: Կոտորելը քիչ էր, դեռ մինչեւ այժմ ատելութիւն կը տարածէր հայերուն հանդէս: «Հայ սպանողը դրախտ կ'երթայ»: Կը կարծես՝ դեռ այս սնահաւատութեան հաւատացողներ կան:

Այդ պարագային իրեայ սպանեցէք, անոնք ամէն օր հաճոյքով իսլամ կը սպաննեն: Կամ ալ շինացիներու դէմ պատերազմ սկսէք, անոնք թուրքեր կը կոտորեն: Չեմ հասկնար, թէ ինչո՞ւ դեռ կը շարունակուի հայերը սեղանելու գործընթացը:

«Ամէն պետութիւն իր պատմութիւնը ունի: Սակայն Հայաստանի պատմութիւնը Անատոլիոյ հողերուն մէջ թաղուած է: Անոնց մեծ մասը եղբայրական գերեզմանոցներ են: Դեռ կանգուն մնացած են խաղողի այգիներն ու նոնենիները: Սակայն անոնք արդէն կորսնցուցած են իրենց քաղցրութիւնը:

Դուք կրնաք պետութիւն ունենալ, սակայն եթէ ձեր պատմութիւնը այլ հողերու վրայ է, ապա բան մը կ'իստատ: Ձեր եկեղեցիները, տունները եւ ամենակարեւորը՝ գերեզմանոցները: Պետութիւն դառնալու համար հողին անցեալը անհրաժեշտ է, հակառակ պարագային ձեր ինքնութիւնը կը սպառէ իրեն, կ'օտարանայ: Իմ կարծիքով հայերը Անատոլիոյ հողերուն վրայ պետութիւն հիմնելէ աւելի շատ՝ կրկին այդ հողերուն վրայ ապրիլ կ'ուզեն: Որքան ալ անոնց հայրերու գերեզմաններուն վրայ տուններ կառուցուած ըլլան, միեւնոյնն է, անոնք ոչ թէ այդ սահմանները խորտակելու, այլ այդ հողերուն վրայ ապրելու ցանկութեամբ լեցուած են:

«Անոնք նպատակ չունին պատահա-պատահ ընել այն հողերը, որոնց վրայ իրենք որպէս հայ իրենց պատմութիւնը սկսած են: Առանց այդ ալ գիրենց ժամանակին պատահա-պատահ ըրած են, ու անոնք չեն կրնար եւս մէկ անգամ ատիկա աջքի առջեւ չունենալ: Սակայն մենք կը վախնանք հայերէն: Կ'ըսենք՝ մեր հողերը պատահա-պատահ կ'ընեն: Բայց չես գիտեր ինչու պատահա-պատահ ընողներ միշտ հայերը կ'ըլլան:

«Որքան ալ հայերը իրենց անունն ու ազգային պատկանելութիւնը արտացոլող երկիր ունենան, միեւնոյնն է անոնց հողերը Անատոլիոյ մէջ կ'ապրին: Այդ պատճառով իսկ անոնց նպատակը հողը չէ, անոնք նպատակը այնտեղ ապրելով իրենց կարօտը առնելն է»:

«Հայ Չինուորը Ինծի Նշան Կ'ըներ, Որ Դեպի Իրեն Վազեմ». Ռազմական Լուսանկարիչի Նօթերը

Ռազմական լուսանկարիչ Ճէք Փիզոնէն շատ երկիրներու մէջ եղած է ռազմական գործողութիւններու կեդրոնը, նաեւ Լեռնային Ղարաբաղի մէջ: Ղարաբաղեան պատերազմը դարձած է պատերազմական պայմաններու մէջ աշխատելու անոր առաջին իսկական փորձը:

Al Jazeera Magazine-ի մէջ հրապարակուած իր նօթերուն մէջ լուսանկարիչը կը նշէ, որ շատեր կը կարծեն, թէ նման աշխատանք կ'ընեն միմիայն յանուն ատրենալիկի, բայց ինքը այդ մասնագիտութիւնը ընտրած է շարք մը պատճառներով: Անոնցմէ մէկը արտադրական թերթին մէջ անհետաքրքրական ու կրկնուող աշխատանքն էր:

Անոր առաջին ուղեւորութիւնը եղած է դէպի Իրաք, բայց լուսանկարիչ-լրագրողը ձեռքակալած են եւ երկրէն արտաքսած այն լուսանկարներուն համար, որոնց մէջ պատկերուած եղած են Զուլեյթի սահմանը հատող զինուորականները:

«Ես եկայ (Ղարաբաղ -խմբ.) 1992ին, մօտ 30 տարեկան էի եւ պատրաստ էի պատասխանելու այն հարցին, որ կու տայի ես ինծի տարիներ շարունակ. կրնա՞մ գլուխս չկորսնցնել՝ թէ՛ բառացի ու թէ՛ փոխաբերական իմաստով, պատերազմող զինուորներու փոխարձագութիւնը լուսանկարելու ընթացքին:

Ես առաջ կը շարժեի դէպի հայ զինուորները, որոնք խրամատներու մէջ էին՝ լերան լանջին, երբ ստացայ իմ հարցիս պատասխանը: Լեռը յանկարծ ցնցուեցաւ կրակոցներու ձայնէն ու ականանետի պայթիւնէն: Երկինքի վրայ կը սահէին մուգ, թանաքագոյն ամպերը: Ոչ խոր բացուածքը (իտեալական, արդէն պատրաստ գերեզման) իմ միակ ապաստանն էր դէպի ինծի սլացող գնդակներէն ու կասետային ռումբերէն: Կը յիշեմ այնտեղ պառկած՝ մտածեցի, որ այդ տեղը չափէն աւելի գեղատեսիլ է պատերազմի դաշտը ըլլալու եւ ի հարկէ մեռնելու

համար գեղեցիկ վայր էր:

Այդ ժամանակ ես վեր նայեցայ ու տեսայ հայ զինուորը, որ ինծի նշան կ'ըներ, որ վազեմ դէպի իրեն: Անոր խրամատը ինծ-



մէ ընդամենը 80 մետր հեռու էր, բայց յաւերժութիւն կը թուէ: Ես բեկորներու հարուածներ ստացայ թիկունքիս ու գլխուս ստորին մասը, բայց ողջ էի: Սիրտս կը գարնէր, ատրենալիքը կը բարձրանար մարմինովս եւ ես կը զգայի վերածննդն էջֆորիայի ա՛յն տեսակը, որ կ'ապրիս, երբ կը յաջողիս խոյս տալ մահէն», գրած է լուսանկարիչը:

ՄՇԱԿՈՒԹ-ԱՅԻՆ ԱՐՁԱԳ-ԱՆԳ

Հայկական Լաւաշը Չուիցերիացի Պարուհիին Նոր Բեմադրութեան Ներշնչանք

Երեւանի մէջ իրականացող «Հայֆէստ» 13րդ միջազգային ֆիլմի փառատօնին մասնակցող դերասան եւ պարուսոյց Գարիիէ Նիւհաուսն ու հայկական «Միիր» թատրոնը, փառատօնի ծիրէն ներս համատեղ «Լաւաշ» ներկայացումը պատրաստելու համար օգտագործած են՝ հայկական լաւաշի պատրաստման որոշ շարժումներ: Այս մասին NEWS.am-ին ըսաւ Գարիիէ Նիւհաուսը, որ «Հայֆէստ»-ի Խորայելէն ժամանած մասնակցին է եւ «Գարիիէ Նիւհաուս» թատրոնի հիմնադիրը:

«Ես լաւաշի պատրաստման մասին ֆիլմ նայած եմ, մենք օգտագործած ենք որոշ շարժումներ, անոնցմէ գաղափարներ ծնած են, որոնք անհաւատալի արդիւնք տուած են», ըսաւ ան: Գարիիէ Նիւհաուսը հայկական լաւաշին ծանօթացած է՝ փառատօնի մասնակցելու համար Հայաստան ժամանելէ ետք: Ան պատմած է, որ հետաքրքրուած է տարբեր երկիրներու մէջ հացի պատրաստման ձեւերով եւ անցեալին նոյնպէս նմանատիպ ներկայացումներ ունեցած է:

Հայկական լաւաշը ծագումով գուիցերիացի պարուհիին ամենէն շատ սիրած է՝ տարբեր տեսքի ու համի համար: «Այլ վայրերու մէջ նման հացի տեսակներու հանդիպած եմ, բայց հայկական լաւաշը ձեւով տարբեր է: Ես հաւնեցայ այն պարագան, թէ որքան արագ պէտք է գայն ուտես, որ չչորնայ: Ան ճկուն է, հնարաւոր է փաթթել ինչպէս ուզես», ըսաւ Գարիիէ Նիւհաուսը:


Չուիցերիացի պարուհիին արդէն 10 օր է, որ Հայաստան է, հասցուցած է այցելել քանի մը վայրեր մայրաքաղաքին մէջ: Ան պիտի այցելէ նաեւ Գառնի, ուր յոյս ունի իրական տեսնել, թէ ինչպէս հայկական լաւաշը կը պատրաստեն:

«Լաւաշ» ներկայացումը նուիրուած է Հայոց Ցեղասպանութեան 100-Վրոյ տարելիցին: Այդ գաղափարը իր հիմքին մէջ այն համոզումը ունի, որ ազգի պահպանման գրասկանը մշակոյթն է, իսկ հացը այն մշակոյթն է, որ կը պահպանէ ապրելու եւ յարատեւելու գաղտնիքը:

«Հայֆէստ» ֆիլմի փառատօնը տեղի կ'ունենայ 1-8 Յոկտեմբերին: Փառատօնի ծիրէն ներս Հայաստան ժամանած են 250 մասնակիցներ 25 երկիրներէ՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ֆրանսա, Իտալիա, Աստրիա, Ֆիլիպինա, Գերմանիա, Շուէտ, Չուիցերիա, Գանատա, Լեհաստան, Լիբանան, Իսրայէլ, Լիթուա, Հունգարիա, Չեխիա, Նորվեգիա, Յունաստան, Եսթոնիա, Սերպիա, Ղազախստան, Պանկաւտէ, Ռուսիա, Իրան, Վրաստան եւ այլն:

Զեմալ Եալչընի «Հոգիս Ձեզմով Կը Խայտայ» Փաստագրական Թատերգութիւնը Առաջին Անգամ Պիտի Ներկայացուի Հայաստանի Մէջ

Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի ձեռնարկներու ծիրէն ներս, ՀՀ Սփիւռքի Լախարարութեան հովանաւորութեամբ՝ 14-17 Յոկտեմբերին Նիւ Եորքի «Վատիմիր Զեյարեան» թատերախումբը, Հայաստանի մէջ առաջին անգամ ըլլալով պիտի ներկայացնէ «Հոգիս Ձեզմով Կը Խայտայ» փաստագրական թատերգութիւնը՝ ըստ թուրք գրող Զեմալ Եալչընի համանուն գիրքին:



Ներկայացումները տեղի պիտի ունենան 14 Յոկտեմբերին, ժամը 19:00-ին Կիւրքի Վ. Աճեմեանի, 15 Յոկտեմբերին, ժամը 19:00-ին Վանաձորի Հ. Աբելեանի, 17 Յոկտեմբերին, ժամը 19:00-ին Երեւանի Կ. Ստանիսլաւսկիի անուան թատրոններուն մէջ:

Աշխարհահռչակ Յօրինող Փենտերեցիի Հայոց Ցեղասպանութեան 100-Ամեակին Նուիրուած Համերգով Հանդէս Եկաւ Մոնրեալի Մէջ

20 Սեպտեմբերին Մոնրեալի «Փլաս տէ գար» համերգասրահին մէջ, Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին առիթով, Մոնրեալի սիմֆոնիք նուագախումբին հետ հանդէս եկաւ աշխարհահռչակ յօրինող Զրիստոֆ Փենտերեցիին, որ անձամբ ղեկավարելով երգախումբը՝ ունկնդիրներուն հրամցուց Մեծ Եղեռնի գոհերուն յիշատակին նուիրուած «Սաղմոս Գ.» ստեղծագործութիւնը:

Համերգի ընթացքին նուագախումբը նուագեց նաեւ Պախեն, Պրամսեն եւ Պըռնըշթայնէն երաժշտական կտորներ:

Համերգը կազմակերպուած էր Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Գանատայի միացեալ մարմինին կողմէ:

Նշենք, որ Փենտերեցիի մեծ մայրը Սպահանէն հայուհի մը եղած է: Աշխարհահռչակ երաժշտագետը մանուկ հասակին մեծ մօր հետ ամէն Կիրակի յաճախած է Լեհաստանի Զրաքով քաղաքի հայոց եկեղեցի:

Ս Ո Ւ Բ Ի Ա Հ Ա Յ Օ Ր Ա Գ Ի Բ

Հայաստանի Անկախութեան 24րդ Տարեդարձին Առիթով Ձեռնարկ Դամասկոսի Մէջ

Կիրակի, 4 Յոկտեմբեր 2015ին Սուրիոյ մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան կողմէ, Դամասկոսի «Շամ»



Պանթոնի մէջ տեղի ունեցաւ պաշտօնական ընդունելութիւն՝ նուիրուած Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 24րդ տարեդարձին: Այս մասին կը յայտնէ «Բերիոյ Նիւզ»:

Ընդունելութեան ներկայ եղան Սուրիոյ խորհրդարանի նախագահ Մուհամմատ Ճիհատ ալ-Լահիամ, նախարարներ՝ Ներառեալ բնապահպանութեան հարցերով պետական նախարար Նազիրա Սարգիս, ինչպէս նաեւ խորհրդարանի անդամներ, դեսպաններ, քաղաքական կուսակցութիւններու, հասա-

րակական կազմակերպութիւններու եւ հայկական բոլոր կառույցներու ղեկավարներ, հոգեւոր առաջնորդներ, հասարակական կազմակերպութիւններու եւ լրատուամիջոցներու ներկայացուցիչներ:

Ներկաներուն բարի գալուստ մարդեց Սուրիոյ մէջ Հայաստանի դեսպան փրոֆ. ղոկտ. Արշակ Փոլատեան: Ան հանգամանօքէն անդրադարձաւ Հայաստանի 24 ամեայ ուղիին՝ արժեւորելով Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը: Դեսպան Փոլատեան բարձր գնահատեց հայ-սուրիական երկկողմ բարեկամական յարաբերութիւններու ներկայ մակարդակը:

Ապա Սուրիացի մտաւորական Նեպիլ Թամմէ, ՀՀ Նախագահին որոշումով դեսպան Փոլատեանի ձեռամբ պարգեւատրուեցաւ:

Հալէպի Մէջ Երթելեկութեան Նոր Անցք Մը Բացուեցաւ

Օրերս Հալէպի մէջ բացուեցաւ դէպի Շեյխ Մաքսուտ տանող անցք մը, որ ներկայիս կը գտնուի սուրիական բանակի հսկողութեան տակ: Այս անցքին միջոցաւ հնարաւոր դարձաւ ճալաք շրջանէն դէպի հայկական գերեզմանոցներ ապա նաեւ դէպի Շեյխ Մաքսուտի արեւմտեան բաժին երթելեկութիւնը:

Ըստ «Գանձասար» շաբաթաթերթին՝ անցքի բացումը տեղի ունեցաւ զինեալ խմբաւորումներու նշեալ շրջանէն հեռանալու անմիջապէս ետք:

Մ ար գ ա կ ա ն



ԱՐԺԱՆԹՆԻ ԱՆՈՅՆԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊՈՋԱ ԾԻՆԻԸՐԸ ՏԻՏՐՈՍԻՆ ՍՕՏ

Արժանթինի ֆուտբոլի ֆիդայանություն 27-րդ հանգրուանին, առաջատար «Պոջա Ծինիըրը» իր դաշտին վրայ յաղթեց «Քրուսերո Տել Նորթե»-ին 1-0 հաշիվով և ֆիդայանության աւարտէն երկու հանգրուան առաջ վեց կետի բարձրացուց կետերու տարբերութիւնը երկրորդ դիրքի «Սան Լորենսո»-ին հետ: Այս հանգրուանին արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.

- Պոջա Ծինիըրը - Քրուսերո Տել Նորթե 1-0 կոլ.Թոմասինի սխալմամբ 12րդ,
- Սան Լորենսո - Ռոզարիո Սանթրալ 2-2 կոլեր.Վիլյալպա 1, Պլանքո 77 - Մ.Ռուպէն տուգ.33, 70,
- Ինտիփենսիտիթեթ - Ռիվըր Փլեյթ 3-0
- Պանֆիլտ - Ռասինկ Զուպ 0-0, Դասաւորում.
- 1-Պոջա Ծինիըրը 61 կետ, 2-Սան Լորենսո 55 կետ, 3-Ռոզարիո Սանթրալ 53 կետ, Ռմբարկուններն են՝ 1-Մ. Ռուպէն (Ռոզարիո) 20 կոլ, 2-Լ.Ֆեր-Լանտեզ (Կոտոյ Զրուզ) 13 կոլ, 3-Բ.Պիելըր (Զուլմէս) 12 կոլ,

ԱՍԻՈՅ ՄԻՆԶԵՐ 19 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՈՅՆԱՆ.3-ՐԴ ԳՆԱԳՐՈՒՄՆ ԼԻԲԱՆԱՆ ԵՐՐՈՐԴ

Ասիոյ մինչեւ 19 տարեկան ֆիդայանության գտումի մրցումներու 3-րդ հանգրուանին 4-րդ խմբակին մէջ Լիբանան արձանագրեց իր առաջին յաղթանակը, երբ յաղթեց Քիրկիզստանին: Այս հանգրուանին արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.

- Լիբանան - Քիրկիզստան 4-1, Զաթար - Օման 2-1 Դասաւորում.
- 1-Զաթար 9 կետ, 2-Օման 4 կետ 5-3, 3-Լիբանան 4 կետ 4-5, 4-Քիրկիզստան 0 կետ,
- Յաջորդ հանգրուան կը հասնին առաջին դիրքը գրաւած խումբերը, իսկ 2-րդ դիրքը գրաւողները յոյս մը կը պահեն:

ԿԵՐԷԹ ՊԵՅԼ ԿԱԼԵՍԻ ԱՄԵՆԱԼԱՄ ՖՈՒԹՊՈԼԻՍՏ

Կալէսի հաւաքականի եւ Սպանիոյ «Ռեալ Մատրիտ»-ի աստղ Կերէթ Պելը ընտրուած է 2015-ի Կալէսի ամենալաւ ֆուտբոլիստ: Այս մարզիկին հինգերորդ տիտղոսն է: Այս ձեւով ան շրջանցեց «Մանչեսթըր Եունայթըտ»-ի Մարք Քիուզը եւ «Արսե-Նապոլի»-ի Կալչիոնի:



Նալ»-ի ճոն Զարթըրը, որոնք երեքական անգամ ընտրուած էին երկրի ամենալաւ ֆուտբոլիստ: Պելը Կալէսի հաւաքականին հետ արձանագրած է 6 կոլ եւ կատարած է 2 փոխանցում եւ հաւաքականը ներկայիս խմբակին առաջատարն է 18 կետով յառաջ անցնելով Պելճիքայէն՝ 17 կետ:

ՀԻՆԳՇԱԲԹԻ ՕՐՈՒՄՆ ՄՐՅՈՒՄՆԵՐՈՒ ՅԱՅՏԱԳԻՐԸ

Ստորեւ տեսնել Հինգշաբթի օրուան մրցումներու յայտագիրը (փակագիծերու մէջ՝ խումբին դիրքը).

ԵՐՐՈՒԱՅԻ ԱՆՈՅՆԱՆՈՒԹՅԱՆ ԶՏՈՒՄԻ 9-ՐԴ ԳՆԱԳՐՈՒՄՆ

- Ժամը 19:00 Վրաստան (5) - Ծիպրայթար (6),
- Ժամը 21:45 Իրլանտա (3) - Գերմանիա (1),
- Ժամը 21:45 Ալկովտիա (4) - Լեհաստան (2),
- Ժամը 21:45 Յունգարիա (3) - Ֆարո Կղզիներ (5),
- Ժամը 21:45 Յիւս. Իրլանտա (1) - Յունաստան (6),
- Ժամը 21:45 Ռումանիա (2) - Ֆիլիպինա (4),
- Ժամը 21:45 Ալպանիա (3) - Սերպիա (5),
- Ժամը 21:45 Փորթուկալ (1) - Դանիա (2),

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵԿԱՍՏԱԿԱՆ ՄՐՅՈՒՄ

Ժամը 21:45 Ֆրանսա - Գայանա, Մարտի 1-0

ԵՐՐՈՒԱՅԻ ԿԻՆԵՐՈՒ ԶԵՄԲԵՆԸ ԼԻԿԻ 1/16-ՐԴ ԳՆԱԳՐ. ԵՐԹ-ԵՆՈՒՐՈՍՓՈՐ

Ժամը 15:00 Սփարթաք Սուպրթիցա (Սերպիա) - Վոլֆսպուրկ (Գերմ.), Մարտի 1-0

ԵՐՐՈՒԱՅԻ ՄԻՆԶԵՐ 19 ՏԱՐԵԿԱՆ ԱՆՈՅՆԱՆ.ԶՏՈՒՄԻ Ա. ԳՆԱԳՐՈՒՄՆ

Ժամը 13:00 Չեխիա - Գայանա, Մարտի 1-0

ԳՐԱՒԱՅԻ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՈՅՆԱՆՈՒԹՅԱՆ ԶՏՈՒՄԻ Ա. ԳՆԱԳՐՈՒՄՆ

Ժամը 23:00 Պոլիվիա - Ուրուկուէյ, Ժամը 23:30 Զոլմպիա - Փերու, Ժամը 00:00 Վենեզուէլա - Փարակուէյ,

ԱՍԻՈՅ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՈՅՆԱՆՈՒԹՅԱՆ ԶՏՈՒՄԻ 5-ՐԴ ԳՆԱԳՐՈՒՄՆ

- Ժամը 15:00 Միանմար (4) - Լիբանան (3),
- Ժամը 16:00 Սուրիա (1) - Ճափոն (2),
- Ժամը 17:00 Յորդանան (2) - Աւստրալիա (1),
- Ժամը 17:30 Օման (2) - Իրան (1),
- Ժամը 18:00 Զուէթը (2) - Զար.Զորեա (1),
- Ժամը 18:30 Զաթար (1) - Չինաստան (2),
- Ժամը 20:00 Սեուտական Արաբիա (1) - Արաբ.Միաց.Էմիր. (2),

ՀԵՏԵԱՐԸՆԻ ԱՊՈՒ ԶՅԱՊԻՑ ԵՐԶԱՎԱԶՔԻ Ա.ԳՆԱԳՐՈՒՄՆ-ԵՆՈՒՐՈՍՓՈՐ

Ժամը 13:15-էն սկսեալ:

ԾԱՆՐԱՍՄԱՐ ԵՐՐՈՒԱՅԻ ԵՐԻՏՐԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՆՈՅՆԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎԵՆԱԸ ԱՆՈՅՆԱՆ

Լիթուանիոյ Էլեյվիատա քաղաքին մէջ տեղի ունեցող ծանրամարտի Երրոպայի երիտասարդական ֆիդայանության մրցումներուն մինչեւ 20 տարեկան դասակարգին մէջ, Գայանա-Նապոլիի Մարք Քիուզը արձանագրեց իր առաջին յաղթանակը, երբ յաղթեց Քիրկիզստանին: Այս հանգրուանին արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.



տանի ներկայացուցիչ Իզապելա Եայլեանը կիներու 58 կգ. դասակարգին մէջ պոկում վարժութեան մէջ արձանագրեց 88 կգ., իսկ հրում վարժութեան մէջ արձանագրեց 106 կգ. եւ երկամարտի 194 կգ. արդիւնքով գրաւեց առաջին դիրքը եւ շահեցաւ ոսկիէ մետալը:

ԲՈՆՉԱՍՄԱՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՈՅՆԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՉՔՈՎԸ ՅԱՐԹԱԿԱՆ

Զաթարի մայրաքաղաք Տոհայի մէջ սկսած աշխարհի բոնչ-քամարտի ֆիդայանության 64 կգ.դասակարգին մէջ Գայանա-Նապոլիի ներկայացուցիչ Յովհաննէս Պաչքովը 1/16-րդ հանգրուանին 3-0 ճառուտերու հաշիվով յաղթեց ջորեացի Լիմ Յուն Չուլին եւ հասաւ 1/8-րդ հանգրուան, ուր պիտի մրցի Թուրքմենիստանի ներկայացուցիչ Փիլիտովին դէմ:

ՍԵՐԱՆԻ ԹԵՆԻՍ ԵՐՐՈՒԱՅԻ ԱՆՈՅՆԱՆՈՒԹՅԱՆ ՕՎԶԱՐՈՎ ԵՒ ՍԱՄԱՐԱ ԱՆՈՅՆԱՆՆԵՐ

Գերմանացի մարզիկ Տիմիթի Օվչարով պահեց Երրոպայի սեղանի թենիսի ֆիդայանության տիտղոսը, երբ աւարտական



մրցումին յաղթեց փորթուկալցի Մարքոս Ֆրեյթասին 14-12, 9-11, 11-9, 11-4, 11-6 հաշիվով:

Կիներու աւարտական մրցումին ռումանացի Էլիզապեթա Սամարան յաղթեց Յունաստանի անուկով մրցող չինացի Ճայ Լիին 4-3 սեթերու հաշիվով մարաթոնեան մրցումի մը ընթացքին:

ԳՐԱՒԱՅԻ ՕՐ
ՈՎԿ ԵՆՈՒՄՆ-ՎԱՐԴԵՆԻ ԱԿՈՒՄԲ
Ուրբաթ, 25 Դեկտեմբեր 2015

Ծ Ա Ն Ո Ւ Ը Ե Ն Ք
Պուրճ Գամուտի մէջ, «Պիկ Սէյլ»-ի դիմացի փողոցը, 4 յարկանի եւ 2 խանութներ, 345քառ. մեթր տարածութեամբ, յարմար գործատեղի կամ մթերանոցի: Դիմել Գեռ. 03/655 466 (Վազգէն)

ՀԱԸՄ-ՀԵԸ
Անդրանիկ-Սեւանի եւ Անդրանիկ-Անթիլիասի Սկաուտական Մասնաճիւղերու 2015-2016 Տարեշրջանի Մեկնարկ

ՀԱԸՄ-ՀԵԸ Անդրանիկ-Սեւանի եւ Անդրանիկ-Անթիլիասի Մասնաճիւղերու Սկաուտական, Արեւուշական, Զառապեյական, Գայիկական, Արծուիկական, Երեցական եւ Թիթեռներու խումբերու 2015-2016 տարեշրջանի Ա. Հաւաքը տեղի պիտի ունենայ Շաբաթ, 10 հոկտեմբեր 2015 ժամը:

Անդրանիկ-Սեւան: կ.ե. ժամը 3:00-5:30 ՀԵԸ-ի Չապել Մովսէսեան Կեդրոնի Անդրանիկ-Սեւան ակումբին մէջ:
Անդրանիկ-Անթիլիաս: կ.ե. ժամը 3:00-6:00 ՀԱԸՄ-ի Տեմիրճեան Կեդրոնի Անդրանիկ-Անթիլիաս ակումբին մէջ:
Նոր անդամներու արձանագրութիւնը տեղի պիտի ունենայ Նոյն օրը, հաւաքի ժամերուն:

ՀԱԸՄ-ՀԵԸ-ի Կեդրոնական Գրասենեակի Վարիչ Տնօրէն

ՀԱՆՈՅ ԳԵՐՈՍԱՄԱՐՏԻ 95 - ԱՄԵՆԱԿ

ՄԱՏԱՂԻ ՄՐԱՆՈՒԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ

Հանոյ Գերոսամարտի նահատակներուն նուիրուած աւանդական մատաղի պատրաստութիւնը տեղի պիտի ունենայ Շաբաթ, 17 հոկտեմբեր 2015-ին:

Հետեւաբար կոչ կ'ուղղենք բոլոր հայրենակիցներուն, որ իրենց մատաղու ոչխարը կամ նուիրատուութիւնները փոխանցեն Ս. Գերոզ եկեղեցոյ խորհրդատունը կամ շրջող հասկանակիչներուն:

Հանոյ Հայրենակցական Միութեան Վարչութիւն

Մ Ա Շ Ա Զ Դ

Տեր եւ տիկին Գերոզ եւ Լուսին Շաքլեան
Տեր եւ Տիկին Շարապէ եւ Նոյեմի Զեյնուզ եւ զաւակուց
Տեր եւ Տիկին Միհրան եւ Զելեա Շաքլեան
Տիկին Վարդուհի Մոմճեան եւ զաւակուց
Տիկին Անի Գոյումճեան եւ զաւակուց
Եւ համայն Շաքլեան, Մոմճեան, Գոյումճեան, Զեյնուզ, Գազանճեան, Տիրացոյեան, Մանայեան, Պողոսեան եւ Նաւմէ ընտանիքներ ու համայն ազգականներ կը գումեն իրենց եղբոր, մօրեղբոր, հօրեղբոր եւ հարազատի՝

ԿԱՐԱՊԵՏ ԸԱԲԵՆԱՆԻ
(ծնեալ 1940)

մահը, որ պատահեցաւ Երկուշաբթի, 5 հոկտեմբեր 2015ին: Յուղարկատրութեան արարողութիւնը պիտի կատարուի Հինգշաբթի, 8 հոկտեմբեր 2015ին, կեսօրէ ետք ժամը 1.00ին Նորաշէնի Ս. Վարդանանց եկեղեցոյ մէջ, ուրկէ հանգուցեալին մարմինը պիտի փոխադրուի Պուրճ Գամուտի Ազգային գերեզմանատունը:

Ներկայս ընդունիլ իբրեւ մահազոյ:
Յաւակցութիւնները կ'ընդունուին յետ թաղման արարողութեան, Պուրճ Գամուտի, Պայքարե ակումբի սրահին մէջ մինչեւ երեկոյեան ժամը 7.00, Նաեւ Ուրբաթ, 9 հոկտեմբերին, կեսօրէ առաջ ժամը 11.00էն մինչեւ երեկոյեան ժամը 7.00, Նոյն վայրին մէջ:

ՅԱԽԱԿՑՈՒԹԻՒՆ

Որք. Կարապետ Շաքլեանի մահուան տխուր առիթով, Վահան Թեքեան Վարժարանի Հոգաբարձութիւնը, Տնօրէնութիւնը, Ուսուցչական կազմը եւ Մտողաց Յանձնախումբը իրենց ցաւակցութիւնները կը յայտնեն ողբացեալին հարազատներուն եւ առ այդ կը նուիրեն՝

Վահան Թեքեան Վարժարանի ֆոնտին 100,000լ.ո.
«Չարթօնք» օրաթերթին 25,000լ.ո.

Our e-mail addresses are:
zartonkadl@gmail.com website:
zartonkdaily@yahoo.com www.zartonkdaily.com

Պաշտօնը ղապակար եւ ազատական սկզբունքներ, կը հաւատարմութեամբ բազմակարծութեան եւ ազատ խօսքի իրաւունքի: Հետեւաբար՝ թերթիս մէջ հրատարակուած գրութիւնները անպայման չեն արտայայտեր խմբագրութեան տեսակետը: Կամքէ անկախ սարգած վրիպակներու պարագային, կ'ապաւինին յօդուածագիրներուն եւ մեր ընթերցողներուն ներողամտութեան: